



Մ Ա Ն Ա Ա Ն Ց

ԹԻՒ 18

1890

ՅՈՒՂԻՍ 15

ՀԱՅԿԱՆՈՅՑ ԵՒ ԺՈՒԾ

Հայկանոյշն ու շուն իւր սիրելի ,
Միշտ յանկեան ուրուք առանձնակի ,
Նոյեին զիրեար մին բարդելով ,
Զիւր պոչ . միւսն ալ միշտ համբուրելով :

Աւր Հայկանոյշ անդ եւ գեղ ժօլի ,
Զիրար կը սիրէին զերծ մոլի ,
Տիրութին զինք ծանր ալ սաստէր ,
Ոխ ու քէն չէր գիտէր , կը քջնէր :

Յահախ Հայկանոյշ կ'իջնէր պարտէզ ,
Նոյել գգուել սիրել ծարկանց դեղ ,
Դոգցես ժօլին կամէր անել զնոյն .
Հասեալ ետեւէն նորա խակոյն :

Մի օր սիրուն ժօլին գայթ ի գայթ ,
Գնաց տունէն եւ եղեւ անյայտ ,
Ի զուր տեղ փնտուեցին զայն համայն ,
Շառայք , զի կորած էր նոյն հետայն :

Խեղճ Հայկանոյշն յանկեան մի խորշ ,
Զեռն ի նակատ կայր անդ անորոշ ,
Դոգցես ստուեր մի էր մէկ պատի ,
Դիրուկ Օրիորդն այդ ծաղկատի :

Մնցան ժամեր նստած է անդ լրիկ ,
Մեծ կակ մի թաշկինակ ի թամթիկ ,
Սրբէր կամթիներ մարգարտանման ,
Զորս հեղուը իւր ժօլիի վրան :

Սահին կերթան ժամեր չիք մի լուր ,
Թէ ժօլին շուկայ է տո՞ւն կամ ո՞ւր ,
Հայկանոյշին հա հար այս ժամեր ,
Մի Մահ էին զի միշտ կը հեծէր :

Ուր ուրեմն եկաւ ժամ լնդագին ,
Ժամ ուրախութիւն ու ժամ անգին ,
Ա՞ն , ծառան ձեւքը բւնած թերեր տուն ,
Զժօլին , որ շարժէր իւր տոտուն :

Հայկանոյշն որ լսեց զայս լուր ,
Եկաց յոտս աներկիւղ ամուր ,
Հնդոստ իւրեան խորշէն ելաւ դուրս ,
Տխուր օրիորդն շնակորոյս :

Ժօլին ընդ փոյթ շարժէր զիւր պոչիկ ,
Ի պատիւ տիրուհոյն իւր փոքրիկ ,
Որ ապա զինք բռնեց խնդագին ,
Սեղմեց վերայ իւր նակայ կուրծքին :



Լսեց մեղմիկ ձայն մի որ խոլոյն ,
Կը հանէր վեր իւր սիրեցեալ շուն ,
Մօսեցաւ առ նա յուշիկ յուշիկ ,
Փայփայելով տուաւ մի պաշիկ :

Մի քիչ յետոյ տարաւ յ'իւր սենեակ ,
Դրաւ սեղանին վրան մենակ ,
Մի ձեռքով մարելով միշտ անօր ,
Վարսիցն երկար ու ոլոր :

Այդ օր այդ ժամ ան ինչ երջանիկ ,
եր մեր Հայկանոյշ , զի իւր շնիկ .
Չեռքը փայտայելով անդադար ,
կուտար կառնէր գգուանք անսպառ :

Այս գգուանքներ ոչինչ մի բան ,
Երեւնալով , մի շիշ պատուական ,
Լավանոյ բերաւ վրան Խափեց ,
Փօլին մարմին հոտով պատեց :

Եիշն դրաւ իւր շան առջեւ ,
Սկսաւ ընել հազար մի ձեւ ,
Որ կրած մի աւուր արցունքոտ ,
Տխուր լոիկ առնէր իւր կարօտ :

Այս է սիրոյ մի քաջ օրինակ ,
Զոր աւաղ քիչեր գիտեն մենակ ,
Ընել ոչ միայն մի շան ազատ ,
Մինչեւ անգամ յիւրեանց հարազատ :

Պ. Ս. ԱՂՋԱՎԱՆԻ

Ատանայ

ԿԱՐՄԻՐ ՀԱՊՏԵՐԸ

Եթէ չոգեկառքով ճամբորդած էք ,
տեսած էք ուրեք ուրեք փայտաշէն
փոքրիկ տնակներ , զարդարուն պար-
տէ զներու մէջ :

Այդ տնակները կը գտնուին այն ճան-
րուն եզերքը , որոյ վրացէն կ'անցնին
երկաթուղիք :

Այս տնակաց մէջ կը բնակին պահա-
պաններ , որոց պաշտօնն է հսկել եր-
կաթեայ ճամբուն վրայ և ուշադրու-
թիւն ընել որ արկած մը չպատահի եր-
բէք :

Կառախումբն անցնելէն առաջ , պա-
հապանը պիտի հսկէ իւր տնակէն մինչև
դրացի տնակն եղով ճամբուն վրայ : Ե-
թէ ամէն ինչ կարգի է , հանդարտ է
ինք ևս և տնակին առջեւ կը կենայ ,

ցերեկը կանաչ դրօշտկ մը բռնած , իսկ
գիշերը կանաչ լապտեր մը :

Այդ դրօշակներն և կանթեղներն հե-
ռուէն կը տեսնուին և այն որ վայրա-
շարժին մէջ կը գտնուի , մեքենավարն ,
կը դիտէ այն դրօշակներն , և թող կու-
տայ որ վայրաշարժը լիաշոգի իւր ճամ-
բան շարունակէ : Եւ մեքենայն կը գոր-
ծէ , կը սուլէ և անյայտ կը լինի իւր
ծխնելուզէն գուրս արձակելով ծխա-
շունջ ամպեր որք տակաւ տո տակաւ
օդին մէջ անյայտ կը լինեն :

Եթէ պահապանն նշմարէ խորտակ-
եալ կամ ուղղութիւնը կորսնցուցած եր-
կաթէ գիծ մը , վտանգալի կէտին վրայ
կը կենայ կարմիր դրօշտկ մը բռնած
ցերեկն , և կարմիր լապտեր մը՝ գիշերը :

Մեքենավարն այսպէս կիմանայ թէ՝
ճամբուն վրայ վլունգ մը կայ և չկրնար
անցնիլ շոգեկառքն : Կարմիր նշաններն
տեսնելուն պէս , կառախումբին արա-
գութիւնը կը նուազեցնէ , և նշանակ-
եալ վայրը հասնելէն առաջ կը կեցնէ
դայն :

Երեսկայեցէ՛ք այն դժբաղդութիւնն
որ կրնայ պատահիլ եթէ պահապանը
կամ մեքենավարն իրենց պաշտօնին մէջ
պահասութիւն մը ընեն . կառախումբն
և բոլոր ճամբորդներն կորստեան կը
մատնուին : Այս երկու պաշտօնեացք
պարտաւոր են հսկել գիշեր և ցերեկ և
վայրկեան մը չմոնաւլ թէ ինչ մեծ ար-
կածներ կրնան անդի ունենաւ իրենց
մէկ սիսալբամիք :

Շատ գժուարին , շատ վտանգաւոր է
մեքենավարին պաշտօնն . ո՛չ նուազ
գժուարին և յոգնեցուցիչ պահապանին
աշխատութիւնն :

Փարիզէն ի Ռուէն գծին վրայ սիրուն
տնակ մը կար , այն կէտին վրայ , ուս-
կից երկաթուղին կ'անցնէր Ս . մէրմէնի

անտառակը մտնելու համար : Այդ տը-
նակին մէջ կը բնակէր Բիշոռոն անուն
պահապանը իւր ընտանեօք :

Տարիքոտ մարդ մ'էր . երկու տարի
առաջ կորսնցուցած էր կինն և երեք
որդւոցը հետ այրի մնացած : Իւր էլիկ
աղջիկը տասն և վեց տարեկան կը լիներ
և երկու մանչերն որոց մին Շառլ ոթ-
տարեկան , խոկ միւսն՝ Փիւլ երկու տա-

անոնց ամեն խնամքները իւր վրայ էին :
Կառախումիւրը չեն սպասեր . կը սա-
հին , կ'անցնին ցերեկ ինչպէս նաև գի-
շերն : Երբեմն վաճառաց , և երբեմն ու-
զեսորի կառախումիւրը : Միշտ պէտք է
հակել ճամբուն վրայ և անհրաժեշտ նը-
շաները ցոյց տալ մեքենավարաց :

Եթէ Բիշոռոն չառ գործ ունէր գե-
ղեցիկ եղանակին մէջ , ո՞րքան գժու-



րեկան հազիւ կար :

Էլիկ մօտակայ քաղքին վարժարանը
յաճախելէն յետոյ , հարուսաւ ագարտ-
կապետի մը քով լուացարար աղջկոն
պաշտօն կը կատարէր : Երբեմն տուն
կուգար հայրն ու եղբայրներն տեսնե-
լու համար :

Դժուար պաշտօն մ'էր խեղճ Բիշո-
ռոնի համար իւր փոքրիկ զաւակները
մեծցնելն : Ամեն ինչ ինք պիտի լինէր ,

բին էր ձմբան ժամանակ : Սաստկա-
շունչ հողմի գէմ , սառոյցի կտորներու
և ձեանց գնդիկներուն մէջ պէտք էր
աշխատիլ , մաքրել երկաթեայ ուղիներն
որպէս զի կառախումին անվանգ կա-
րենայ իւր ընթացքը շարունակել :

Ամեն երեկոյ Բիշոռոն ճամբուն վրայ
է . լսալսերը ձեռքին մէջ բանած : Եր-
կու աղեկները աւանձինն տանը մէջ կը
մնան : Դուրսը ճամբայները սառած են ,

հողմը կը մտնջէ , և խեղճ բնակարանին շարունակ կը զարնուի , և ձեղքերէն ու հազար և մի ծակերէն ներս կը խռովէ :

Շառլ և Ժիւլ իրենց մահճին մէջ կը ննջեն ոչխարի մը մօրթով ծածկուած : Հողմոյն ամեն մէկ հարուածին , Ժիւլ կ'արթնայ , կ'ակի լալ և եղբայրը կը կոչէ : Եւ Շառլ բազկացը մէջ կ'առնու կրասեր եղբայրն , կուրծքին գէմ կը սեղմէ և կը ջանայ քնացնել զանի : Ինք ըլ ննջեր ու ականջ կը դնէ դուրսի փոթորկին որ առիւծի մը նման կը մտնջէ :

Եւ ահա յանկարծ ազմուկ մը կը լսուի . սուլիչին ձայնն է . և որոտաման շառաչիւնին նման , կուտախումբը կ'անցնի անակին առջևէն : Փոքրիկ Ժիւլ կը զարթնու , անկողնէն վեր կը ցատկէ , սոսկմամբ և ահարեկեալ : Եւ Շառլ կը ջանայ իւր եղբայրը հանդ արտեզնել :

— Բայց եղբայր իմ , չողեկառքն է որ կ'անցնի : Հայրերնիս հիմայ կուգայ , Եւ Շառլ ձիշդ կ'ըսէ : Դուռը կը բացուի , և Բիշուոն ներս կը մտնէ , լատաբերն ի ձեռին , մօրուսն ու զգեստները ձիւնէն ձերմիած : Լապտերը վար կը դնէ և ձիւնը կը թոթվէ . հաստ վերարկուն կը հանէ , և կամաց մը զաւակացը կը մտենայ :

— Ինչո՞ւ չէք քնանար , պատիկներու :

— Ժիւլ կը վայխնայ , կը պատասխանէ Շառլ :

— Հանգիստ եղի՛ր , կ'ըսէ հայրն : Կէս ժամու շափես առ ձեղիհետ կը պատկիմ:

Հայրը կը գրիէ իւր զաւակներն և անոնց հետ կը պատկի : Բայց չկրնար ննջել : Համարձակիր քնոյ մէջ րլլալ և կը վախնայ որ շոգեկառքն անցնի ուռանց իւր գիտութեան : Եւ սակայն կ'ուզէ քնանալ , այնքան յոգնած է , այնքան մած : Բարերար ջերմութեան ներքե քունը կը տանի , բայց պարաս-

կանութեան զգացումն այնքան էօրաւոր է որ իւր ականջը միշտ պատրաստ է լսել չոգեկառաց հեռակայ մէկ ամենաթեթե սուլելն իսկ :

Եւ ձեւամբ խառն փոթորիկը կը շարունակէ իւր աւերումներն ու կոտորածներն ընել դուրսը :

Մ. Գ. ՄՈԶԵՍԻ

(Նարմնակիլի)



ԽԱԲՈՒՐՈՂՆ ՈՒ ԽԱԲԵԲԱՑՆ

Հասան անուն պարսկաստանցի գիւղացի մը՝ խիստ պարզամիտ . Էշ մունիք զոր կը սիրէր ի վեր քան զամենայն : Օր մը մինչ անասնոյն վերայ հեծած մերձակայ քաղակը կ'երթար , հանդիպեցաւ անձի մ՞որ առանց հեծանելիքի հետիւոն Մէքքէ կ'երթար : Էշերը նուազ արժէք ունին ի Պարսկաստան : Սակայն մեր ուխտաւորը այնքան աղքատ էր որ նոյն իսկ չէր կրցած ամեն միջոց ի գործ գնելով ստակ ճարել հաստ մը գնելու համար : Հակառակ իւր ջերմեանդութեան՝ սոյն ուխտաւորը ամենախղճամիտ անձերէն չէր : Այս տեսակ մարդիկ ամեն երկիրներու մէջ կը գտնուին : Սա առօննելով Հասանին անպատճյաց կ'երալարանքը՝ որ կ'երթար բուրովին փոքր գնացքով , մերթ երգելով անդամայն իւր գիւղին երգը և մերթ իւր իշուն Գապուի հետ վարուելով իրեւ բարեկամ մը , ուրախութիւն զգաց իրաստ գիւրախար մարդ մը գլտնելուն վրայ , թերեւս անոր համար որ պիտի կարենար իւր ճամբան աւելի հանգիստ ընել որքան հետիւոն : Աւատի մօտենալով բարի գիւղացւոյն ըստա . «Ո՞վ ընկեր , գիտես արդեօք խիստ գեղեցիկ անասուն մը ունենալդ , քանի՞ի

կ'ուզես զայն ծախսել ինձ :— Ես ծախսեմ Գապուն, իմ սիրելի Գապուս, սատասխանեց Հասան . եթէ իւր ծանրութեամբ ուկի անդամ տայիր չպիտի տայի զայն :— Վնաս չունի, ես ուխտաւոր եմ և կերթամ այցելել Սուրբ Քաղաքները, զայն ինձ հետ պիտի տանէի և ճամբան իրեն պիտի սովորեցնէի շատ մը հետաքրքրական բաներ :— Իշո՞ւ մը, անջուշո կը ծաղրես ինքզինքը :— Երբէ՛ք, տեսակ տեսակ էշեր կան, սակայն քուկի տես ո՛քան հանձարեղ կերպարանք մ'ունի, իւր աշերը գառվուսն են, ես ասոր պէս հատ մ'ունէի, որ գիտէր պատմութիւն, աշխարհագրութիւն, բնագիտութիւն և օտար լեզուներ . սակայն երկրին գիտունները նախանձելով անոր, զայն թունաւորեցին : Օ՛ն, որոշումն տուր զայն ինձ ծախսելու : Զե՞ս ուզեր ծախսել, լաւ ուրեմն, արդուան մը համար փոխ տուր ինձ, կը խօստանամ մէկ տարիէն վերագրածնել քեզ, այնքան գիտուն, որքան Պալտափի ամբողջ կոճառը : Վերագրածին զայն պիտի ցուցնես ամենուն եթէ սա քեզ հաճոյք պատճառէ, նա քեզ լերան մը պէս անչափ դրամ շահել պիտի տայ :— Այս, բայց եթէ դու զայն ինէ պահես — Ուրեմն դու խենդ ես . ես ուխտաւոր եմ, լսո՞ծ ես երբէք թէ ուխտաւոր մը իւր խօսքն դրժած ըլլայ, նաև ճշմարփ կ'ըսեմ որ ես պարկեշտ մարդ մ'եմ, ես քու էշդ մէկ տարիէն պիտի վերագրածնեմ քեզ, այնպէս որ դու չպիտի զայն ինձ վահակած ըլլալուդ համար : Հասան՝ ինչպէս ըսինք՝ խիստ պարզամիտ մարդ մ'էր, նա իջաւ անասունէն, մինչդ ես ուխտաւորը շուտ մը հեծաւ և այսպէս շարունակեցին իրենց ճամբան մին ուրբախ՝ տեսնելով իւր անասունը անդամ պիտի զայն ինձ վահական պարզապիտ մարդ մ'էր, ի բոլոր պատէ պիտի բաղձայի քեզ համար խիստ

չափ ճարտար ուսուցչի մը ճեռաց ներքեւ, իսկ միւսն ուրբախ՝ խիստ գիւրախար մարդ մը գտնելուն վրայ :

Երբ տարին լրացաւ, ուխտաւորը վերադարձաւ և էշը յանձնեց իւր տիրոջ սակայն կենդանին բոլորովին կերպարանափոխ եղած էր : Հասան զայն յանձնած էր նմա՝ մաքուր, զգօն և կայտառ, իսկ այժմ կը գտնէր զայն բոլորովին նիկար և թաւ, մանաւանդ միականի և կազ :— Ի՞նչ ըրիր Գապունին, ըստ Հասան բարկութեամբ, ինչո՞ւ քու խօստմանդ համեմատ չես վերադարձներ զայն ինձ :— Գապո՞ւն, պատախանեց ուխտաւորը հանդարտօրէն, չ'ե՞ս ճանաչեր զայն, ահա՛ :— Ի՞նչպէս չեմ ճանաչեր, Գապուն է, սակայն չ'ունի այն մորթն և ուկրները, այնպէս որ հազիւ պիտի կարենայ ապրիլ :— Ես խօստացած էի քեզ որ խօսր և պարարտ պիտի վերադարձնեմ զայն իմ ճամբորդութենէս վերջ, զոր գեռ նոր կատարեցի :— Տես ի՞նչպէս կը խաղայ, առանց լինալու քայլ մը չ'առնուր :— Այս՛, բայց իւր խելքը չսայթաքիր, նոր գլուխ կը կանգնեցնէր յոյժ գիտնոց, ինչ նիւթոյ վրայ որ լինէր :— Նա երկու աշք ունէր, երբ քեզ փոխ տուի, այլ գու կը վերագրածնես ինձ միականի :— Սրդի՛ւնք ուսման, սիրելիս, նոր չափազանց աշխատեցաւ, դու անջուշտ գիտես թէ բոլոր գիտունները գէշ աշք ունին անոր վրայ :— Ուրեմն շատ գիտուն է :— Յոյժ գիտուն, կ'ուզէի նախ իրեն սորվեցնել մի միայն բնագիտութիւն, պատմութիւն, աշխարհագրութիւն և լեզուներ, բայց տեսնելով իւր չափազանց յօժարութիւնը, սորվեցուցի իրեն նաև աստեղագիտառութիւն և բժշկութիւն և լմբոնէ թէ՛ ի բոլոր սրտէ պիտի բաղձայի քեզ համար խիստ

ծանր հիւանդութիւն մը , որպէս զի ըստ հաճոյս իրեն՝ տեսնեիր քու լժրշ-կութիւնդ ի քթթել ական :

Հասան ուրախութեամբ լցուած՝ շը-նորհակալ եղաւ ուխտաւորին . գրից Գապուն և ոկտու շրջիլ գիւղին մէջ , բոլոր ուժովը պօռալով . « Գապուն վե-րագարձու , Գապուն վերագարձու , աշխարհիս սկիզբէն ի վեր տեսնուած չէ գեռ գիսուն էշ մը . սա կը խօսի Հը-րեայերէն , Մօնկօլերէն , Զիներէն , և այլն , և կը պատասխանէ իրեն ուղ-ղեալ բոլոր հարցմանց , եկէ՛ք , տեսէ՛ք , եկէ՛ք , պիտի սքանչանաք » : Բալոր գիւ-ղացիք վաղեցին եկան և ժողովեցան ա-նասնոյն շուրջը : Որսիհետեւ նոքտ հը-րաւիրուած էին Հասանէն՝ հարցում մը ուղղելու համար անասնոյն , հանդիսա-կաններէն մին հարցուց նմա թէ ո՞վ զինքն ամենէն աւելի ծեծած է Մէք-քէի մէջ : Գապու վեր վերցուց իւր աչե-րը՝ ըստ երեսյթին , նա զոգցես իմն կը փնտաէր ի մի հաւաքել իւր յիշատակա-ներն :

Ամեն ոք հրաշքի մը կ'ոսպասէր , բայց կենդանին փոխանակ խօսելու՝ խո-նարհեցուց գլուխը և ոկտու աւելի հան-դարտօրէն ճարակիլ : — Ներեցէ՛ք , գո-չեց Հասան , ևա քէչ մը երկչու է և առաջին անգամն է որ կը գտնուի հը-րավարակաւ խօսելու : Օ՞ն , Գապու , սիրելիդ իմ Գապու , պատրաստու է և պատասխանէ քեզ ուղղեալ հարցման , ո՞վ է որ քեզ ամենէն աւելի ծեծած է Մէք-քէի մէջ : Այս անգամ կենդանին աւե-լի առաջով կ'երեւի , պայտ մը ընելէ վերջ՝ նախ իւր աչերը բալոր ժո-ղովին և ապա հանդարտօրէն իւր տի-րոջ վրայ դարձնելով խրոխատրաբ կը տնկէ ականջները և կ'ոկսի . . . զուալրո-լոր ուժովը : Խնդալու անհուն ըրքիջ

մը կը բարձրանայ ամբոխին մէջէն և խեղճ Հասան ծաղրուելով ամենէն , յայն-ժամ կը հասկնայ թէ խարուած էր ա-մենալիրը խաբերայէ մը :

ՀՐԱՆՏ ՊԱՐՑԻՉՊԱՆԵԱՆ

Թարդմ.

ՅՈՒՆԻՍ 17Ի ԱՐԵԳԱԿԱՆ ԽՍԻԱՐՈՒՄՆ

Յունիս 17ի արեգուկան խուարումը զեռ մասցուած չէ : Պօլայ մէջ մասնա-կան միայն տեղի ունեցաւ և այդ հե-տաքրքրական տեսարանն իսկ հազիւ-մի քանի վոյրկեաններ կրցանք վայելել ամպոտ երկնուկամարին պատճառաւ :

Փարիզու մէջ , մեծամեծ պատրաս-տութիւններ եղան դիտելու համար ե-րեսոյթը , բայց ամսերն արդիլեցին ա-մէն լուրջ աշխատութիւն : Երբ ուզէիր հեռադէտով դիտել , միշտ պատկերին վրայ ստուերներ պիտի տեսնէիր որք ուրիշ բան չէին բայց եթէ ամակերն ա-րեգուկին վրայ :



Խուարումը ոկտու տուաւոտեան ժա-մը 8 , 22ին . Ամենէն մեծ խաւարման մասը ժամը 9 , 30ին էր : Եւ երեսոյթը վերջացաւ 10 , 45ին : Այս ժամերը եւ-րոպական են :

17 յունիսի խուարումը մասնական էր , այսինքն թէ լուսնոյ շրջանակը ամ-բողջովին չէր ծածկած արեգակն : Ամ-բողջական խուարումը տեսանելի եղաւ Ատլանտիսուն Ովկիանոսի , Սուտանի , Թարապլուսի , Ասիական Թուրքիոյ , Պարսկաստանի , Հիմալայափ , Պիրմանիոյ մէջ : Այդ երկիրներու բնակիչները վա-յելեցին յունիս 17ին աշխարհի տեսնէն հրաշալի տեսարանը . գիշերը զգալու-պէս վրայ կը հասնի . կարմրկեկ գոյն մը կառնու բովանդակ բնութիւնը , ինչ


ինչ բոյսեր կը թարշամին , թռչունք ահարեկեալ իրենց բոյները կը մտնեն , միջատները խոտերուն ներգև կը ծածկուին , ընտանի անասունները աշխատելէ կը դադրին , գիշերային թռչունք երեւան կ'ելնեն , և ամենէն ուսեալ մարդն երկւողյ և սոսկման զգացմամբ մը կը համակուի այդ մեծասքանչ և մի-

սանելի եղած է . երկրորդը տեղի պիտի ունենայ 1900 մայիս 28ին , ոյսինքն 190 տարի վերջ :

Կը մեայ ճանաչել թէ ի՞նչպիսի երեւոյթ մ'է խաւարումը և ի՞նչ պատճառներով յառաջ կուգայ : Արեգակի խաւարում տեղի կունենայ երբ լուսինը երկրիս և արեգակին մէջուր գայ : Են-



Յունիս 47ի Արեգական խաւարումն տեսարանն Ալեքրիայէ եւ Կրեսէ Կղզիէն :



անգամայն տիսուր տեսարանին հանդէպ երեսոյթը մէկ կամ երկու վայրեան միայն կը անէ և երբ լոյսը մթութեան յաջորդէ , ընդհանուր միխթարութիւն մը կունենան բօլը կենդանիք :

Ամբողջուկան խաւարում հազուադէպ է . բայց ամեն տասն և ութ տարին , տասն և մէկ օրն և ութը ժամը մէկ անգամ արեգական խաւարում աեղի կունենայ : Գաղղիոյ մէջ արեգակի ամբողջական խաւարում 1724 մայիս 22ին տե-

թագրենք երկրի վրայ տաաջին կէտնուր կը գտնուի դիտողը , որոյ համար խաւարումը մասնակտն պիտի լինի միեշե կեդրոնէն անցնող գիծը իւր գլխին վերև կը գտնուի : Այդ գծին ո և է մէկ կէտին վրայ երբ գտնուիս , տարակոյս չկայ որ կը տեսնես ամբողջական խաւարումն :

Ամէն ժամանակաց մէջ խաւարմունք տգէտ և դիւրահաւան ժողովրդոց համար նախապաշարման միջոցներ եղած

են : Նշանաւոր է Քրիստաբոր Գոլոմպսի Ամերիկա ճամբորդած ժամանակ 1504 մարտ 1ի խաւարումը : Ժամանքականություն մէջ կը գտնուէր, ուտեստի պաշարէ զուրկ մնացած երբ գուշակեց խաւարումը և առաջուցնէ իրը աղջայ յայտնեց բնիկներուն որդի խաւարումանէն վերջ, ի ժունր իջած մեծ նաւորդէն իրենց ներողութիւնը կը խնդրէին և զայն իրը Սասուած կը նկատէին :

Միջին դարու մէջ այնպէս կը կարծուէր թէ խաւարումը ասոսուածային բարկութեան յայտարար նշանն է և շատեր կը խոստվանէին կարծելով թէ իրենց վերջին ժամը մերձ է :

Չուարթ նիւթով մը վերջացնելու համար, պիտի յիշեմ ձեզ այն սիրուն արկածը որ տեղի ունեցած է այն ժամանակ յորում ևը Վէնոիէ Փարիզու առեղագիտական գիտարանին տնօրէնն էր :

Խաւարման օր մը, չքեզ հագուած կին մը որ հրաման ստացած էր զիտարանը մտնել, վայելելու համար տեսարանը, կը ներկայանայ բայց թոյլ չեն տար որ անցնի :

— Ուշացաք, ափին կը պատասխանէ պահապանը, քառորդ ժամէ մ'ի վերդադրած է խաւարումն :

— Ո՛հ, հոդ չէ, կը պատասխանէ տիկինը ժպտելով, Պ. Լը Վէնոիէ կը ճանաչէ զիս. ինձ համար նորէն կ'ոկի :

Եւ հաստատ կերպով գիտենք թէ մարդիկ չեն կրնար հրամայել երկնային մարմնոց և անոնք որք 17 յունիսի խաւարումը տեսած չեն, պէտք է որ համբերութիւն ունենան սպասելու այն տիեզերական օրէնքին, նախագահ աստեղագիտական երկայից, որ ուրիշ խաւարում մ'ես բերէ իրենց տշաց հանդէպ :

Վ. Գ. ՄՕԶԵԼԻՆ



ԽՈՐՀԾԻԱԽՈՐ ՎԱՐԴԵՆԻՆ



Հայկակ հետաքրքիր ու ժիր տղեկ մ'էր : Օր մը պարտէզ իջաւ, տեսաւ իւր հայրն որ ձեռքը մկրատ ունէր և

վարդենիի մը չորաբեկ մասերը կը յօտէր . Հայկակին հաճեփի երեցաւ այս : Նետեալ օրն ձեռքը փայլուն մկրատ մ'առած պարտէզ դիմեց, և ուրախ զուարթ սկսաւ բոլոր վարդենիները մկրատել ըստ քայլ՝ և մի միայն լերի ու մերկ ճիւղեր ձգեց . կը պարծենար ինքնինին իւր ճարտարութեան փրայ : Սակաւ ինչ եաք հայրը պարտէզ եկաւ, տեսաւ իւր սիրելի տունկերը և սկսաւ յանդիմանել անփորձ աղեկն՝ անմիտ յանդգնութեանը փրայ : Աղորմելին սկսաւ դառն զզման արտասունքներ թափել խոստվանելով իւր յանցանքը, և խոստացաւ միանդամայն իւր հօրը թէ այսուհետեւ այս գէպքը անմոռաց գառ մը լինի միւս անգամ առանց խորհուրդ հարցնելու և խորհրդածելու որ և է գործի մը երրէք չ'ձեռնարկել :


Հայկակ երբ մեծցու՝ իւր խոստման հաւատարիմ մնաց, և երբ արամադրութիւն մը ունենար յիշենի լարդենին ըսելով խոհեմութեամբ կը վարուէր, ուստի ամեննենին չ'զզջաց :

Սյս աղեկն ես եմ, սա է, նա է . Մկրատը ժամանակն է, Վարդենին հոգին, պարտէզն աւ Աշխարհ, իսկ հայրն Ազգ և Աստուած : Պէտք է խոհեմութեամբ գործածել, այս մկրատը Աստուածէ տրուած է մեզ, մեր հոգւոյն վրայ գոյացող մուր ու թթուրն թօթափելու, չար ու անպիտան ճիւղերն յօտելու, ուսաւ և թուխ բիծերն, ժանա ու գարչ ձիրքերն ու մոլութիւնները ջնջելու քացնելու : Թէ ընդհակառակն գործածենք զայն կրծատելով անխոտիր և անխոհեմ ինչ որ ազնիւն է ի մեզ և պանձալի՛ այսինքն առաքինութիւնք ուրբ յայնիամ մեր հոգին փոխան տաղկաւէտ ու առաջական զարդանալու կը մեռնի տարածամատ : Աշխարհ նմա դադաղ կը լինի ցուրտ և մժին, և Տէ՛ր Դատաւոր անաչառ՝ գեհեան կը հեղու ըզմեզ յաւիտենական ողբոց և բոցերուն մէջ ճշալու զզջալու :

Ճիշ դառն, զզում անօգուտ :

ԿԱՐԱՊԵՏ Յ. ԴԱՐԲԻՆՅԱՆ

Գրք Աղան



ՄՈՒԿԻԿՆ, ԱՔԼՈՐՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Մուկիկ մ'որուն խիս կարն էին դեռ խելքն ու կեանք,

Մի օր անցուց մի մեծ վրտանգ.

Տես քէ ինչպէս պատմեց նա մօրն իր պատահաւ.

— « Անցեր էի մեր այս գուտերն , եւ անաղբուկ

Վազրվզէի իրւեւ մի մուկ ,

Որ ազատ ուրց զալ կուզէ յար .

Երբոր երկու կենդանիներ աչքիս զարկին .

Մին հեզադէմ ըընորհալի ,

Մինչդեռ միւսն էր անհանդարս ու եռանդեամբ լի ,

Զայն մ'ալ ունէր սուր եւ ուժգին ,

Գլխուն վրայ՝ կարմիր կատար .

Տեսակ մ'ալ թեւ որով մարմնոյն նա ցուցից կուտար ,

Կարծեն բռչիլ փորձէր ի վեր .

Գարզմանակ մ'ալ՝ պոչի երեւէր : »

Արդ , ամիոր մ'էր կենդանին այն՝ զոր մեր շրտեւ

Մուկիկն իւր մօր պատմեց՝ որպէս

Թէ նա լինէր նոր աշխարհէն դեռ նոր եկող . . . :

« Նա կը ծեծէր , ըստ , թեւօքն իր երկու կող .

Այնպէս աղմուկ , ձայն հանելով ,

Որ , քէպէս եւ , փա՛ռք դից , կզզամ յանձին կորով ,

Սաստիկ վախցայ ու՝ խորապէս

Անիծերով զայն՝ փախայ ես :

Թէ ան չըլլար , պիտի խկոյն

Մօտենայի բարեհամբոյր միւս կենդանւոյն

Որ բաւամազ է մեզ հանգէս ,

Վայելչաձեւ , երկայնապոշ , խայտաբղդէս .

Համես նայուածք մ'ունէր , թէեւ փայլուն աչեր ,

Նա թշնամի ըլլալու չէր

Մեր յարգելի մըկանց ցեղին հետ . զի ունէր

Մերինեներուն պէս ականջներ .

Պիս՝ երթայի , երբ միւսին ձայնն հնչեց ահեղ .

Խսկոյն փախայ , եկայ այսեղ : »

— « Ուղեակ , ըստ Մար մուկն , ան ցեղն է մի կատու ,

Որ դէմքին սակ կելլծ , սիրատու ,

Թէեւ ըլլայ բու խրնամիդ ,

Պահէ ևեզ դէմ նենգ չարամիս .
Ընդհակառակն՝ այն միւսն յաւէս
Մեզ վճասելու չէ՝ հակամէս .
Եւ թերեւս օր մ'ինքն ըլլայ մեզ մի ճաւ ընտիր .
Մինչդեռ՝ մեղմով միտ կետանալ նայի կատուն .
— Ո՞չափ ապրիս , մի՛ , անխորիր
Մարդն իւր դէմքէն մի՛ դատեր դուն : »

ԼԱՖՈՆԹԻՆ

Թարգմ. Ա. Ա. ԽԱՆՃԵՂՅԱ

ՍԱՐԴԵՐՈՒ ՈՍՏԱՑՆՆԵՐՆ

Ամեն սարդեր սստայն չ'են գործեր :
Իրենց որսերն բռնելու համար սոյն տեսակ ցանցեր գործածուղաց մէջ ամենէ հասարակներն են լնանի քէմէնէռն (tégenaire) , որոյ մետաքսաւէտ թելերն թուփերու սստերէն առկախ կը մնան , և չորս կուսի թելեր (fils de la Vierge) կը կոչեն : Երկրորդն է էրիսը (épeire) որոյ ուղղահայեաց սստայններն մեր կողմերն ամենուրեք կը տեսնուին մանաւանդ պարտէզներու մէջ : Եւ ես կուզեմ ձեզ մի քիչ այս վերջնոյն վրայ խօսիլ , քանզի , անցեալ կիւրակէ զիս մի հիանալի տեսարանի ներկայ ըրաւ :

Աղմկայարոյց առուակի մը եզերքը կը շրջագայէի մինչ , սքանչացած , մի մեծու լսյնատարած սստայն տեսայ որ կախուած էր ուղղահայեաց գրիւք ջուրց ընթացքին մէջ տեղէն ու վերևէն , գետին երկու եզերց վրայ գտնուող իրարմէ մեթիր հեռաւորութեամբ հացիէ մը և ցարասիյէ մը : Հացին՝ գետոյն աջակողմեան եզեր վրայ էր , իսկ ցարասին՝ ձախակողմեան եզեր վրայ : Եւ ինձ զարմանք առթողը սստայնին անհամն մատմէծութիւնը չէր , (քանզի մակարերեցի որ էրիրի մը կը պատկանէր , և ինձ ժանօթ էր որ , այդ կենդանին սոյն հա-

մեմառութեամբ կաշխատի միշտ ,) այլ իւր եզական դիրքը : Վասն զի կը մտածէի թէ , էրիոն ի՞նչ միջոց գործածած էր իւր սստայնն բռնող թելերը երկու կողմանց ծառերուն կցելու համարու Ակներև է որ չէ կարողացած իլոյդ անցնիլ գետն :

Եւ ուշադրութեամբ կը քննէի սստայնը խուզարկելով թէ ի՞նչ հնարքով յաջողած էր շինել զայն այդ գրից մէջ : Ուստայնը կանոնաւոր հիւսկէն մը կը կազմէր համակեդրոն պարուրածև թելերէ զորս խաչածև կը կտրէին մի և նոյն կեդրոնէ մեկնող ուղիղ ճառագայթներ :

Այս կեդրոնին վրայ մանիչն անշտրժ կը մնար : Փառաւոր էրիու տիատէմ մըն էր այն , գեղին — կարմրորակ գոյնով , կոնակին երկայնութեան վրայ սպիտակ կէտերու շարք մը կար , որոյ վրայէն կանցնէին ուրիշ երեք նման գծեր , խաչածև , և իւրաքանչիւր կողման վրայ գրասանգեալ ակօսներով :

Կարգացեր էի թէ էրիոն ընդ փոյթ կը վերաշինէ իւր սստայնը եթէ աւրուի նա թոշնոյ մը թոփչէն , անձրւէն կոմանցորդի մը բազուկին : Մտածեցի իւրովի որ զիս անհանգիստ ընող այս խըն . դիրն լուծելու համար բաւական էր տեսնել մանիչն ի գործողութեան :

Զանի չահարեկելու համար, փոքրիկ մկրատով մը — զոր շրջագայութեանց ատեն միշտ հետո կը կրեմ — կտրեցի մեղմիւ բոլոր այն թելերն, որք սստայնը հացիին կը կցէին. սստայնը կրեցաւ դէպի ցարասիին երկայնքը որոյ բունին վրայ էրիու ուպտատանեցու:

Կենդանին ընդ երկար անշարժ մնաց որպէս ահարեկեալ այս անտկնկալ պատահարէն. յետոյ ի մեծ վարժացումն իմ, սկսաւ կաւլ առաջն ամեն թելերն որք ցարասիին երկայնքը կախուած էին:

Կէս ժամ յետոյ հին սստայնէն մաս մը իսկ չ'էր մնացած: Առանց որտնեղելու, և երիսին ոչ մի շարժումն վայրիկան մ'իսկ աչքէ վրիտեցնելու, սստասցի: Առ, ցարասիին կեղիին վրայէն մագլելով, դէպի առուկան երկնցած սստի մը ծայրն հասաւ, իւր յառաջակողման թաթերով կառչեցաւ և իւր յետակողմեան սոներով սկսաւ իւր թելարանէն (filière) քաշել նուրբ ու թեթեւ թել մը: Այս թելը երկարեցաւ երկարեցաւ, սղիսին նուազադոյն չունչէն ծփծփուն հացիին ուղղութեամբը, որոյ կրթնած էի ես, և իւր ազատ ծայրը եկաւ այս ծառին կեղել քերել: Այս ծայրը անշուշտ մածուցիկ էր քանզի անմիջապէս անդ հաստատուեցաւ:

Սարդն, հակառակ հեռաւորութեան նշմորեց զայդ ի չնորհս այն ութ աչքերուն, զորս կը կրէ իւր կրծին (thorax) վրայ, սու կերպով շարուած չոօօչ: Եւ յիրաւի գալքրեցաւ թելն երկարելէ, և ընդ հակառակն շատ անգամ առ ինքն ձգեց զանի որպէս առահով լինելու համար թէ հաստատուն իմն հաստատուած էր անդ: Իւր փորձի արդիւնքը թուր զի գոհացուց զինքն վասն զի թելն խընամով քաշելով, իւր գտնուած սստին

վրայ կպցուց զանի: Խնդիրը լուծած էր: էրիու թել մը ճգած էր մի ծառէն դէպի միւսն առուակին վերեէն, ոչ միայն առանց այս վերջնոյն վրայէն անցնելու, այլ, իւր տեղէն իսկ չի շարժելով: Կարեցի այդ թելը էրիու կուլ առւաւ զայն, և նոյն կերպով մի և նոյն տեղէն երկրորդ թել մը երկարեց: Աւրեւին երրեք կասկածելու չենք թէ այս սարդերու սովորական միջոցն էր այդ:

Սակայն այս առաջին թելին տակէն պէտք էր նաև մի երկրորդ ևս ձգել գրեթէ զուգահեռական առաջնոյն, ըստ որում այս երկոցուց մէջ է որ սստայնն ուղղահայեց պիսաի ձգէր:

Աւտոսիկ ինչ միջոց գործածեց էրիու, այն կէտէն յորում առաջին թելն հաստատած էր: կտխուեցաւ մի թելէ իւր էջին հետ երկարելով թելն ևս. իւր մարմինը կապարաբէի մը գերն կը կատարէր: Տերևի մը հանդիպեցաւ, անդ հաստատեց մի նոր թել, յետոյ առաջին սղարանին վրայ ելնելով ասոր վրայէն անցաւ հացիին հասնելու համար որպէս կամուրջի մը վրայէն, միշտ երկարելով երկրորդ թելն, շեղակի և ձիգ բռնելով զանի որպէս զի առաջնոյն չի կպչի: Երբոր հացիին հասաւ, ի նորոյ թելէ մը կախուեցաւ, յետոյ ցարասիին վրայ իջած հեռաւորութեան չափ անդ և վար իջնելով առուակին վրայէն ձբգուած թելին ծայրը անդ հաստատեց:

Յետոյ ամրացուց իւր երկու թելերն ուրիշ թելերով զորս տերևներու և սուերու կառչեցուց նոյնքան թուով հացիին ու ցարասիին վրայ:

Այս գործողութիւնը առարտելէ յետոյ էրիու գնաց վերին թելին մէջտեղն ու անդ թել մը հաստատելով վար կախուեցաւ մինչև որ հասաւ ստորին

թելին վրայ ,ուր կպցուց ուղղահայեաց
թելին միւս ծայրը :

Յետոյ ուրիշ չեղակի թելեր եկան
կտրել այս ուղղահայեաց թելն իր մէջ
տեղէն , որոյ շուրջն ճառագայթներու
շարք մը ձևացուցին :

Երբ բոլոր այս ճաճանչներ հաստատ-
ուեցան , երիսը մեկնելով կեդրոնէն
սկսու պարուրաձև դառնալ նորա
(կեդրոնին) շուրջը երկարելով մի թե-
զոր իւրաքանչիւր ճառագայթի ամենալ
մեծ խնամով կը կացնէր . իւրաքանչիւր
ճառագայթի կը կենար և կարծես հե-
ռաւորութիւնը կը չափէր , իւր թաթե-
րով թելը կը ձգէր , և զանի պէտք ե-
ղած տեղն մղելով կը կացնէր :

Իւր սստայնին դուրսի եզեր վերայ
հասածին պէս սարդը վերադարձաւ
դէպի կեդրոն , մի նոր պարուրաձև
թել թողլով :

Բոլոր այս աշխատութիւնք մէկ ժամէ
աւելի չի տեսեցին :

Աւարտածին պէս , երիսը սստայնին
կեդրոնը բացարձակ անշարժութեան
մը մէջ կծկցաւ :

Մինչ մեկնելու կը պատրաստուէր և
ահա մուն մը (փոքրիկ ճանձ մը) եկառ
անխորհրդաբար նոր նոր ցանցին մէջ
նետուիլ . սստայնին թեթև ծփանք մը
տալով : իքթթել ական սարդը խոյա-
ցաւ անոր վրայ ցնորական արագու-
թեամբ մը . բռնեց զանի իւր ճանկիւ-
ներով (crochet) , մի և նոյն ուժգնու-
թեամբ ի կեդրոն վերադարձաւ և սկսու
զանի խոյլսողել :

Երկար չի տեսեց : Մունին պարապ
մորթը հողմը առաւ ատառ , և սարդը
դարանամուտ իջու դլուին խոնարհե-
ցուցած :

Երբոր տուն վերադարձոյ հետեւալ
փոքրիկ փորձն երեակայեցի ընել զոր

ինձ էրիսն ներշնջած էր :

Եերամի թելի մը մանրաթելերն ի-
րարմէտ անջատեցի , սարդին թելերուն
չափ նուրբ թելեր ունենալու համար :
Դոցա ծայրերն խէժով ծեփեցի և նոցա
պատշգամին վրայ ծփալն դիտելով
կ'զրունուի : Հինգ վայրկեան յետոյ բո-
լոր այն թելերն իրարու կպած էին , ո-
մանք երկարաթեայ բազրիքին և ոմանք ալ
պատուհանաց ցօղերուն , և ես կարող
էի զայնո ձգել մի կէտէ գէպ ի մի այլ
կէտ էրիսին պէս :

Այս շահեկան փորձը շատ անգամներ
կրկնեցի և հանձարեղ սարդին չափ լու-
յաջողեցաց , որոյ սակայն պարտիմք
գիւտին արժանիքն :

Թարգմ . ի Ֆրանս.

ՄԱՆԵՇԱԿԻ

ՃՈՄՔՈՐԴՈՒԹՅՈՒՆ Ի ՀԱԽԱՍՏԱՑԻՆ ԲԵԽԵՐ

ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒ ԺՈԶԷՖԻ

Ա.

Ծ Ա Վ . Ն Ա Բ - Զ Է Մ Պ Լ Ա Ի

ԳԼՈՒԽԻ Է .

Երկրորդ արշաւանի բաշխիրով . —
Ֆրանֆօրդ հրուանդանն . — Հարաւային
Աւստրալիա . — Երկօյրը հրուանդանն .
— Բաժանում .

(Տարունակութիւն 46 թիւն)

Հազիւ թէ նաւը մտան , և ահա՛ Բա-
եէս ծավակալն սկսաւ երկրորդ արշ-
աւանքի մը յատակագծովն զրողիլ : Պէտք
էր փութալ , որովհետեւ փոթորկաց
ապառագայման սասակութիւնն սառուց-
ներու մօտալուա շարժման մը երկիւզը

կուտար, և հետեւաբար թէկէրօֆ կըրնար վտանգի ենթարկուիլ:

Բաեէո ամենէն կորովի նաւաստիները ժողվելով՝ յայտնեց նոցա իւր դէպ ի բեւեռ յառաջանալու գաղափարն, առանց յիշելու վտանգն՝ որուն կրնար ենթարկուիլ նաւն: 1000 Փիօրին խոստացաւ լսյնութեան 81⁰ին վրայ գընացղին և 2500 Փիօրին 82⁰ յառաջացղին: Տեղի չտալու համար վարձատրութեանց անհաւասարութենէն ծնող վէճերուն, Բաեէո բացարձակ լութեիւն պահանջեց ներկայ եղաղներէն: Այսն սպառնալիքով յաջողեցաւ ամենուն բերանը գոցել:

Այս միջոցին ահա՝ հետաքրքրական արկած մը եկաւ վրդովել ճանապարհորդաց միօրինակ կեանքը:

Բաեէրի առաջին արշաւանոց ժամանակ արջ մը սպաննուած էր: Իր վերադարձէն յետոյ, երկրորդ արջ մը եւս աեսնուեցաւ, զոր չկրցան սպաննել: Երեք օր վերջ, էգ մը երեւցաւ, երկու ձագերուն հետ, որոց մազերն աւելի թուխ էին քան իրենց մօրն:

Այսնչ այնքան զմոսեցուցիչ էր քան այդ փոքր արջերուն ձեւերն: Արջը կանգ կ'առնէր յաճախ, դիաելու համար իւր ձագերն, որք իր վրայ կը ցատկէին հազար և մի ձեւերով եւ իրենց զուարծութեանց մէջ ձիւդ չնիկներու կը նմոնէին:

Երբ խումբն իրենցմէ 60 ոտք հեռի կը գտնուէր, հրացանի վեց հարուածներ արձակուեցան: Էգն քառասուն քայլ ետ գնաց և ապա գետին ինկաւ զնոտակահար: Զագերն՝ շուարեալ պայթմանց անսովոր աղմուկէն և իրենց մօր տարօրինակ վիճակէն, ձեան վրայ միացին գրեթէ անկենդան, իրենց աչքն յառելով այն սեաւ էակներուն վրայ,

որք նաւուն կողերէն դուրս կ'ելէին իրենց վրայ յարձակելու համար:

Այդ անմեղներէն մին ինքզինքը առ ի պաշտպանութիւն Բէքէլ շանյանձնեց: Կալանաւոր լինելէն վերջ հասկցան թէ՝ նու պիտի փոխադրուէին սալաննուելու համար: Տակառները իրեւե բանտ ծառայեցին իրենց: Հդագրեցան պօռակի ու մանչելէ սատանաներու նման՝ մինչեւ որ ամենն մէկ հաւաքելով՝ դրին մի և նոյն տակառին մէջ:

Սումպու միայն չէր հասկնար թէ՝ ի՞նչ կ'ուզէին ընել անասուններն: Տակառին վրայ կ'ելէր և արջերէն վերջ բազմաթիւ ժամեր կը հաջէր, որք կը մրմթէին պատասխանելով և իրենց թաթերը կը ցուցնէին տղայական շարժումներով:

Ժիլիս իրերն և դէպքերն լաւ մը քննելէն վերջ, սկսաւ ձագերը պաշտպաննել Սումպուի դէմ:

Առաւօտ մը, երկու ձագերն խափելով իրենց վրայ հսկող շուները, փախան: Բռնուեցան և իսկոյն մորթուելով խորովուեցան:

Դէպ ի հիւսիս մեծ ճանապարհորդութեան ամեն սպառասութիւնները վերջացան մարտ 25ին, յաջորդ առաւօտուն մեկնեցան Բաեէո գնտապետին առաջնորդութեամբ: Երբ Վիլզէք կը գլուխ հարաւային արեւելեան ծայրը հասան, փոթորիկն սկսաւ: Ամսոյն 28ին հանդարտութիւնը վերահաստատուած էր և օդը տաքցած: Վերջին կզզւյն հարաւային արեւելեան ծայրը կրկն անգամ այցելելէ յետոյ, ուզդեցին իրենց քայլերն դէպ ի Վիւլըրսթօրֆի լեռնագօտին, զոր հեռուէն հազիւ կը տեսնէին, զոր անուանեցին Երկիր Վիլզէքի:

Մարտ 29ին, բարեխասունութիւնն

մեղմացաւ , այն աստիճան որ , վրանին մէջ սկսաւ անձրեւել մինչ իրենք ճաշ կը պատրաստէին : Այդ օրն ճանապարհորդք իրենց աջակողմը գտնուել կղզւոյ մը ժայռէն վեր ելան , զոր կոչեցին Քօլէվէլ կղզի :

Ճանապարհորդք շարունակելով իրենց ուղեւորութիւնն գտան գեղջկական կղզի մը , որու Բաեէու Նէօսի ա-

բարձրութեամբ գագաթէն ճանչցաւ ուրախութեամբ մէ՝ խնդրոյ ներքեւ եղող նեղուցն դէպ յառաջ կուղղուէր ուղիղ գծով մը դէպ ի հիւսիս : Ի չնորհս նորամինչեւ 81⁰ աստիճան հասնելուն վրայ ապահով էին : Այդ սառնապատ նեղուց ձիւնակոյտերով չըջապատուած էր , եւ կը շարունակուէր մինչեւ Թիոօլի հըրուանդանն :



նունը տուաւ , ի պատիւ իւր ծննդավոյր քաղաքին :

Դէպ յառաջ ՖրանքՓօրթ հրուանդանին և Վիլլըրսթօփ լերանց միջեւ , կը նշմարուէր նեղուց մը , որուն մէջ չհամարձակեցան մոնել ճանապարհորդք , մինչեւ որ լաւ կերպիւ չխուզարկեցին դէպ ի հարաւակողմն ունեցած մասն :

Այդ նպատակաւ ահա , Բաեէու Հալլէնի հետ միացած ՖրանքՓօրթի հըրուանդանն ելաւ . և անոր 600 մէթր

Յոջորդ օրը , ապրիլ 1ին , ճանապարհորդաց խումբը մասաւ նեղուցին մէջ և որուն՝ ի պատիւ Աւարիոյ Աւասրիա - Սուն անունն տուաւ :

Աջ կողմը գտնուազ եզրն օձապտոյաէր , մի քիչ վերջ , նշմարեցին ճանապարհին արեւմտեան կողմը ընդարձակ նեղուց մը , զայն կոչեցին Ասրբան - Սուն , ի պատիւ Լոնտօնի աշխարհագրական բնկերութեան քարտուզարին : Հորիզոնն ամեն կողմանէ սառոյցներով ծածկուած էր : Յայնժամ ուղեւորք

լայնութեան 80° 42' աստիճանին վրայ կը գտնուէին :

Հետեւեալ օրը, ուղեւորք բռնուեցան տեղատարափ ձիւնէ մը, և հակառակ կողմանց աջակցութեան ըստ դիպուածոյ կը յառաջանային դէպի թիւոլի աննշմարելի հրուանդանն, մինչեւ այն ժամանակ հիւսիսակղմն եղող ծայրագոյն կէտն :

« Ամեն մէկ վայրկենին, կըսէ Բանէո, կը մոլորէինք ձինակոյտից մէջ և կը վազէինք միշտ փոսի մը համաձեան մէջ թաղուելու վտանգին ենթարկեալ, ի լրումն աղետից այդ օրն մեզ ճշմարիտ գժբաղդութիւն մ'եւս պատահեցաւ, այդ իսկ Սումպու շան կորուստն էր :

« Այս իրեն համար վերջին գժբաղդութիւնն էր. յետ արշաւանաց, խաղաղութեան մէջ պիտի ապրէր, ի վարձատրութիւն իւր մատուցած ծուռայութեանց :

« Աւազ, չպիտի կարենար արժանանալ իւր ընկերաց բաղդին. վայրի գիշտիչ թուզուն մը օդին մէջ ուղացած միջոցին, այնքան գրգռեց կենդանին՝ որ սոյն վերջինն ակսու հալածել զնաւերկար ժամանակ իրեն սպասեցինք : Մեր հետքերը, ցորչափ յառաջանայինք հողմէն ջնջուած էին ձեանց մէջ. գըժբաղդ անասունն չիրցաւ դայնո զրունել, և աւրտկոյս չունինք որ խոզանի չունն ընդերկար զմեզ վնասելին վերջ կամ անօթութենին մեռած լինելու եւ կամ արջու մը ճիրանւոյն զոհ գնացած լինելու էր :

« Ապրիլ 5ին անցանք թիւու հըրուանդանէն, հիւսիսակղմն թողով Զի-

շի երկիրն և արեւելեան կողմն Վիլզէքի երկիրը : Ձեանց վրայ անընդհատ քայլելին վերջ հասանք 81° աստիճանին վրայ : Հեռաւորագոյն հորիզոնին վրայ կ'երևէին Օսրէու և Հետվոյ հրուսնաններն :

Թարգմ. Մ. Գ. ՄՈԶԵՍՅԱՆ

[Երանեակելիի]

Կը խնդրենք մեր այն ապնիւ Բաժանորդներէն, որ մինչեւ ցայցմ հանդիպսի բաժնեկինը չեն վճարած՝ բարեհածին վճարել:

ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆ

Կը հրատարակուի տետր առ⁶ տետր 16 երեսք բազացեալ 15 օրը միանգամ Տարեկան գինն է կանիքի 30 դշ արծ. մէջիտ Պօլսոյ համար: — Գաւառաց համար 40 դահնեկան: Կ բուրիլի իրուստանի համար: — Մէն մի տետրակին գինն է 50 փարսոյ:

Ինձանորդագրութեան տեղերն են՝ կ. Պօլսի խակի Զապլթիէ ճատէսի, թիւ 61. Հանդիսիս խմբագրատունը. — Կամուրջի գլուխի ջրավաճու Պօլսոյ և Ցակոր աղայից խանութեները: Ադրիանուպոլիս. — Արամէֆ. Արվաճեան. Ատանա. — Պետրոս էֆ. Աւրֆալեան. Գամիկ. — Յառաջգիմոսէր ընկերութիւն. Երզնկա. — Դրիգոր էֆ. Տէր Գաբրիէլեան. Եօզկաթ. — Միհրան էֆ. Քիւրքեան. Զմիւռնիա. — Աւոսումասիրաց Ընկերութիւն. Թիփիկզ. — Մեծ. Խմբ. Աղբիւր Հանդիսի. Կարին. — Մեծ. Ցակոր էֆ. Համամենան. Մէրսին. — Գրիգոր էֆէնտի Արփիարեան. Մանիա. — Մասնաճիւղ Աւոսումասիրաց Բնկ. Մարտուն. — Յ. Թ. էֆ. Գալուեան. Նիկոմիդիոն. — Ցակոր էֆ. Տէր Ալարեան. Ռոտոսմայ. — Ռիհրան էֆ. Գիւրքեան. Սամասն. — Միհրան էֆ. Թաշճեան. Սերաստիա. — Միհրան էֆ. Թաշճեան. Արմենիքորոլ. — Արժ. Օգունտիսուբհյ. Կոպչակճեն Տրապեզոն. — Աշան էֆ. Գոլայճեան. Օրտու. — Մեծ. Ցակորու էֆ. Արալանեան: